

երթայ և ոչ ըմպելիք դնեն, զորոնք ա-  
մենն ալ բռնեաւորուած կը կարծէր:  
երկրորդ օրն այն հիւանդոց կանուխ ան-  
կողնէն ելաւ և նախանաշիկն ուզեց, և  
զարմանալի ախորժով կերաւ. ետքէն  
հետզիւտէ առողջացաւ:

Ուրիշ մոլեգին խենդի մ'ալ, սաստիկ  
խոռվածութեան համար բանազգեստ  
(camisole) հադուեցուցած էր, կա-  
պուտ ապակեւոր սենեակ մը գնել  
տուաւ. ժամ մը ետքը զբեթէ բոլորո-  
վին հանդարտեր էր: Կապոյտ լուսոյն  
ազդեցութիւնը շատ սաստիկ է նաև  
տեսողական ջղերուն վերայ:

Վերջապէս ուրիշ խենդի մ'ալ մանի-  
շակագոյն ապակիներով պատուհանած  
սենեակ մը դրաւ. երկրորդ օրն աղա-  
շեց բժշկապետին որ զինքը տունը դըր-  
կէ, վասն զի առողջացեր էր: Եւ իրօք  
ողջ առողջ ելաւ հիւանդանոցէն:

Բոնցա բժշկապետն հարկադրուե-  
ցաւ ընդհատելիր այս քննութիւնները

վերջերս, վրան ընտանեկան մեծ ցաւ  
մը հասած ըլլալով, և կը յորդորէ իր  
արուեստակիցներն որ իրենք ալ այս-  
պիսի փորձեր ընեն 'ի պատիւ գիտու-  
թեան և 'ի վայելս բազմաշարչար մարդ-  
կութեան:

Երբ բլիղոնդոն ամերիկացի զօրա-  
կանն իր գիտողութիւններն հրատա-  
րակեց, գաղցիերէն բժշկական օրսագիրն  
Tribune médicale կ'առաջարկէր խոռ-  
ւաւոր (scrofuleux) և ախտագունաւոր  
(cachectique) աղայքն ալ ցորեկը գնել  
մանիշակագոյն ապակիներով պատու-  
հան ունեցող սենեակներ: Այս բանս  
անվաս փորձ մըն է, կ'ըսէր այն օրա-  
գիրն. և եթէ տեսնուեցաւ որ բոյսերը  
ու կենդանիները կ'աճին շատ աւելի  
և շատ լաւ՝ մանիշակագոյն լուսոյն աղ-  
դեցութեանը տակ, քան թէ սպիտակ  
լուսոյն, անտեղի չէ համարելն որ նոյն  
արգասիքը ձեռք բերուի նաև մարդուս  
վրայ:

## ԼՈՒՍՍ.ՊՍ.ՏԿԵՐԱ.ՑՈՅՑ ԵՒ Ս.ՆՈՎ.ԵՂԱԾ ԳԻՒՏԵՐՆ

Երկու գիտնականք և հաւատարիմ  
փորձառուք, Պունսէն և Քիրխով՝ աղ-  
ջաւ գերմանացիք, մատակարարեցին  
զիտութեան անակընկալ միջոցներ  
փորձառութեան, կամ լաւ ևս ըսել  
դրութիւն մը նորանոր խոռզարկու-  
թեանց, որ ինքնին մեր դարտոն ուսու-  
մական կարևորագոյն գիւտերէն մէկն  
է: Ամենըը գիտեն որ արևային լոյսը  
դիմաւոր եօթը գոյն կը բաժնուի, պարզ  
կամ տարրական կոչուած, որոնք կար-  
մրագունէն կը սկսին ու մանուշակա-  
գոյն կը լմըննան: Առաջին անգամ նեւ-  
տոն ապացուցուց որ լուսապատկերին  
եօթը գոյններն անհաւասարապէս բեկ-  
բեկիլի են, և մէկտեղ միանալով նորէն  
կը բաղադրեն ճերմակ լոյսը. իր ջանից  
արդիւնքն են լուսոյ վերլուծումն և բա-  
ղադրութիւնն: Այսուն լոյսն հատուա-

ծակողմի մը վերայ զարներով, կ'ելլէ  
համապատշաճ եօթը գունոց լուսա-  
պատկերը, բայց ընդ մէջ գունաւոր մէկ  
և միւս ճառագայթին ընդհատում մը  
կայ սևագոյն, յորում կը տեսնուին գա-  
գաթնաձիդ սև կամ մութ գծեր, որ  
իրենց սաստիկ նրբութեանն համար  
պարզ աշքով գծուարաւ կ'երևին: Նեւ-  
տոն չէր տեսած այս սևագոյն գծերը,  
առաջին անգամ վոլաստոն (Wallaston)  
անդղիացին գիտեց այս գծերը յամին  
1802, և ետքէն ֆրաունհոֆէր (Fraunhofer)  
երեւելի տեսարանն Միւնիք քաղա-  
քէն յամին 1815 մանր գիտողութեամբ  
յերեան հանեց անոնց հանգամանքը, և  
մեծ ջանքով թուեց արևու լուսապատ-  
կերին վրայ անկանոն կերպով բաշ-  
խուած բազմաթիւ երիգներ կամ սեա-  
գոյն գծեր աւելի քան վեցհարիւր ան-

Հաւասար լայնութեամբ և մժութեամբ Այս գծերէն կամերիզներէն ոմանք բարակ են, ոմանք լայն, ոմանք մէկմէկու աւելի մերձաւոր, ոմանք հեռաւոր, բայց ամենքն ալ կը պահեն անփոփխ իրենց դիրքը լուսապատկերին վրայ և գոյներնին աւելի կամնուազ սաստիկ է և մէկմէկէ տարրեր : Բայց լուսապատկերին վրայ զլիսաւոր և նշանաւոր գծերն ութ հատ են, որ կը սուէին զի քը ֆրառւննու ֆերի, զօրոնք նշանակեց ինքն այրուբենի առաջին տառերով Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, Է և Ը:

Քիրսով կրկին և կրկին փորձերով, որոնք մեծ վստահութեան արժանի են, հազարաւոր սեագոյն գծեր թուեց արեգական լուսապատկերին վրայ: Միւս կողմանէ ընդհատումն որ կը տեսնուի լուսապատկերին լուսաւոր ճառագայթից մէջ, կը ցուցընէ թէ քանի մը պարզ գոյներ կը պահին արևէն փոխանցեալ ճառագայթից մէջէն :

Լուսնէն և մնլորակներէն եկած լոյսը ճիշդ արեգական տուած լուսապատկերը կը ձեւցունէ, և պատճառը յայտնի է. վամն զի լուսինն ու մնլորակները արևէն անդրագարձ լոյսը մեզի կը փոխանցեն: Իսկ հաստատուն աստեղաց լուսով կազմուած լուսապատկերները սե գծեր ունին մասնաւոր կերպով բաշխուած, և ամեն աստղ իր յատուկ լուսապատկերն ունի խառն քանի մը սեագոյն գծերով, որոնք սեփհական զիքը ունին: Ասկէ կը հետեւի թէ արևն ու հաստատուն աստղերը կը նան համարուիլ իբրև այլեայլ որիշ մարմիններ, որոնց իւրաքանչիւրն իւր յատուկ կերպարանքն ունի ըստ լուսապատկերին, զոր կու տայ իրենցմէ փոխանցեալ լոյսը:

Այս տեսութեամբ, երկնային մարմիններն երկու որոշ խումբ կը նան բաժնուիլ. առաջինը կը բովանդակէ այն աստղերն որոնք իրենց լոյս ունին, հետեարար մասնաւոր լուսապատկեր մը կու տան . արևն ու հաստատուն աստղերն որոնք մէկմէկ արևներ են, այս դիրքս մէջ կը գտնուին. երկրորդը կը

բովանդակէ մոլորակներն ու անոնց արբանեակները, որոնք յատուկ լոյս չունին, այլ արեւէն առած լցոյս մեզի կ'անդրագարձունեն, և հետեւարար արևուն հետ նոյն լուսապատկերն ունին:

Ելեկտրական սաստիկ հոսանք մը անցնելով երկու կտոր ածոխներէ լոյս մը կ'արտադրէ, որ եթէ լուծուի հատուածակողմնով, լուսապատկեր մը կու տայ, որուն լուսաւոր ճառագայթներն անընդհատ կը յաջորդեն մէկմէկու, և չեն բաժնուիր իրարմէ սեագոյն երփաներով կամ գծերով, ինչպէս կը դիտուի արևուն լուսոյն տուած լուսապատկերին վրայ:

Անթուչական մարմինները ջերմութեամբ լոյս արձակելով այնպիսի փայլուսապատկերներ կու տան, որոնց վրայ սե գծեր չեն տեսնուիր, որոնք կը բաժնեն մէկ ճառագայթը միւսէն, այլ ընդհատառակն լուսապատկերին մէկ գոյնէն միւսը կ'անյնուի անզգալի կերպով:

Թուչական մետաղներն և այնպիսի մետաղներէ բաղադրուած մարմինները բարձրագոյն ջերմութէ կը շոդիանան բոցոյ մը մէջ դրաւելով՝ որ շարունակ լուսապատկեր մը կ'արտադրէ՝ առանց սեագոյն գծից, զանազաներով այս լուսապատկերը վրան երեցած այլամյլ լուսափայլ գծերէն, որոնք կը նան քիչ կամ շատ ըլլալ, աւելի կամ նուազ տարածութեամբ, այլնայլ զրիւք և զանազան գոյներով ըստ բնութեան մետաղաց: Սովորաբար այն լուսափայլ գծերը արևուն լուսապատկերին սեագոյն գծից կը համապատասխաննեն: Ամեն մէկ մետաղ իւր սեփական լուսապատկերն ունի հանդերձ իւր լուսափայլ գծերովն, ինչպէս ամեն աստղ իւր լուսապատկերն ունի հանդերձ սեագոյն գծերով:

Եթէ լուսաւորութեան կաղի բոցոյն մէջ կախնենք բլագինէ թել մը առաջուընէ թրջած սոտիսնի քրառուկի (հասարակ աղ) լուծման մէջ, առաջ եկած լուսապատկերին վրայ սաստիկ լուսափայլ գեղնագոյն գիծ մը կը տեսնուի, որ ամենաճիշգ կը համապատասխանէ

Ֆրառնհոֆերի Դ. տառով նշանակած սևագոյն գծին՝ արևուն լուսապատկերին վրայ թւրեմն այն երկու գծերը, մէկը սևագոյն՝ արևուն լուսապատկերին պատկանող մի և նոյն միջոցը կը զրաւեն:Այն լուսապատկերին որ սոտինի քլորուկը կու տայ, կարելի է արտադրել ճիշդնոյնպէսնակ սոտինի իրաւուկով (iodure de sodium), սոտայի բնածխուտով (carbonate de soude), և սոտայի ուրիշ որ և իցէ ազով: Աւստի կը հետեւի որ մետաղական բաղկացուաց լուսաւոր լուսապատկերները լոյն կախումն ունին այն մետաղներէն որ իրենց մէջ կը գտնուին, և ոչ մէջ թթուուսներէն կամ ուրիշ մարմիններէն որ կը մտնեն անոնց բաղադրութեան մէջ:

Կալցիարային (alcalin) մետաղները, ինչպէս են բոդասիոն, սոտիոն, լիդիոն, կրածին, իւրաքանչիւրն իւր սեփական լուսապատկերն ունի հանդերձ լուսաւոր երիզներով:

Ուստի գիտութիւնը կ'ընծայէ մարդու պարզ միջոց մը, որով կարելի է ճանչնալ մետաղն որ ազի մը կամ կալցիարային որ և իցէ բաղադրութեան մը մէջ կը գտնուի. այս միջոցն է ջրածին կաղը, լուսաւորութեան կազը կամ ուրիշ գոյացութեանց կազերն, որոնց բոցոյն մէջ տաքրունելով մետաղական բաղադրութիւնը՝ քննել անկէ առաջ եկած լուսապատկերն իւր լուսափայլ զըներով:

Ոչ միայն կալցիարային մետաղները, այլ նաև բոլոր միւս թռչական մետաղները մասնաւոր լուսապատկեր ունին, այսինքն իւրաքանչիւր մետաղ իւր լուսապատկերն ունի համապատշաճ թուով լուսափայլ զծից, անոնցյատուկ դրիւքը և տարածութեամբը:

Երկու կամ աւելի մետաղներ բոցի մը մէջ այրելով, բաղադրեալ լուսապատկեր մը կու տան, որուն վրայ գիւրին է որոշել իւրաքանչիւր մետաղն լուսապատկերը, ինչպէս արուրին արւած լուսապատկերին վրայ որոշ կը տես-


նուի ոչ միայն պղնձի լուսապատկերը, այլ նաև զինկի լուսապատկերը, այսինքն այն երկու մետաղաց որ արոյրը կը կազմեն:

Բոդասի ազով մը և լիթիկի (lithine) ազով մը կազմուած խառնուրդն՝ այրելով բոցի մը մէջ, կու տայ բաղադրեալ լուսապատկեր մը, որուն վրայ կը տեսնուին լիթիոնի և բոդասիոնի լուսապատկերներն: Եթէ մի ևնյն բոցին մէջ մտցունենք միանգամայն սոտայի աղմը, գեղին լուսափայլ գիծը կը տեսնուի, որ յատուկ է սոտինի:

Գործին որ կը ծառայէ ցուցընելու մարմնոց այս մասնաւոր կերպարանքը՝ լուսապատկերացոյց (spectroscope) կը կոչուի, որուն միջնորդութեամբ արևուն լոյսը կու տայ արևուն լուսապատկերը, անոր զիսաւոր եօթը գոյներովը և վերագոյն յիշուած ևե գծերով. Երկու ածուխներու միջոցը գոյացած եեկտրական լոյսը կու տայ լուսապատկեր մը եօթն գոյներով, բայց առանց սևագոյն գծերու. Ջրածին կազին, բնածխոյ ծծմբակուկին, լուսաւորութեան կազին, բնածխոյ ոքսիտին, ծծմբին բոցով գոյացած լուսապատկերն ամենէին նման է եկիտրական լուսոյն տուած լուսապատկերին:

Եւ երբ այս բոցերուն մէջ, որոնք առանց սևագոյն գծերու լուսապատկեր կ'արտազրեն, մետաղական գոյացութիւններ այրելու ըլլանք, այն ատեն անոնց լուսապատկերացը վրայ փայլուն գծերը կը տեսնուին, որոնք շատ անդամ արևուն լուսապատկերին սևագոյն գծերուն տեղը կը գրաւեն: Լուսապատկերացոյց գործին երեք որոշ մասունք ունի. մէկը լոյս մէջ թափանցելու համար, միւսը լոյսը բեկրեկելու և տարրաբաշխելու համար, և երրորդը կը ծառայէ լուսոյ տարրաբաշխեած և չափուած շառաւիզները փոխանցելու զիսապին աշքին: Լուսապատկերացոյց գործին առաջին անգամ մտածեցին գունսէն և Քիրխուոփ ու Գերմանիա շինել տուին զայն բայց յետոյ մտաւ Գաղղիա և Կաստրելագործուեցաւ Բարիկ Տիւպոսկ երևելի:





ԱՌԱՐԱՐԵԼԻ (SCHIAPARELLI)  
ԷԼԻՆ ՄԻԼԵՐ (ALLEN MILLER)

Հ. ՍԵԿՉԻ (P. SECCHI)  
Հ. ՀՈՎՆՈՒ (HUGGINS)

ճարտարէն, որ առաջինն է տեսաբա-  
նական գործի չխողաց մէջ:

Հիմա այս լուսապատկերացոց գոր-  
ծին այնախիսի կատարելութեան և ճշ-  
դութեան հասած է, որ ոչ միայն իւրա-  
քանչիւր մետաղին յատուկ և անհատա-  
կան լուսապատկերը կու տայ, այլ նաև  
դոյացութեան մը մէջ՝ հազարորդա-  
կրամին երեք միլիոներորդ մասամբ  
գտնուած որ և է մետաղի մը ներկա-  
յութիւնը կը յայտնէ: Ազեւն լուսա-  
պատկերին վրայ աստեղաբաշխ կա-  
րող եղան գտնելու շատ մը մետաղներ,  
զորոնք արդէն երկիրն իր ծոցը կը պա-  
հէ: Բնչակէս են կրածին (calcium), նատր  
( sodium ), մանկանէզ ( manganese ),  
քրոմ (chrome), կորալտ (cobalt), և նի-  
քէլ ( nickel ): ամենափոքր քանակու-  
թեամբ գտնուեցաւ պարիսն կամ կը լ-  
ուուն (barium), պղինձ ու զինկ: կարե-  
լի չեղաւ և ոչ հետքն անզամ գտնելու,  
ոչ սուկուոյ, ոչ արծաթի, ոչ մնդի, ոչ ա-  
նադի և ոչ ծարրոյ (antimoinoie):

Իսկ հաստատուն աստղերը բաշխուե-  
ցան գեղնագոյն և սպիտակագոյն. այս  
գունաւորութիւնն անոնց հնութիւնը  
կ'որոշէ: Սպիտակագոյն աստղերն աւե-  
լի ջերմագոյններն են, և աւելի նորա-  
գոյն. անոնց լուսապատկերը կը դոյա-  
նայ քանի մը սև երկիներէ, որ կը  
ցուցընն թէ վրանին ջրածինը կը տի-  
րէ: և կը գտնուի նաև հետք մը մագնէ-  
սիոնի, երկամի և նատրի: Եթէ ծնա-  
րիս է թէ Շնիկ աստղն հնոց ժամանակ  
կարմիր էր, հաւանօրէն այս գունաւո-  
րութեան պատճառը ջրածնի սաստիկ  
առատութիւնն եղած պիտի ըլլոյ նոյն  
ժամանակը: Մեր արեւը, Ալտէպարանն  
և Ալբատորոսը գեղնագոյն ասսեղաց  
խումբի մը մասը կը կազմեն: Ասոնց

լուսապատկերներուն վրայ ջրածնի գը-  
ծերը նուաղ աճնեցուն են, բայց մետա-  
ղական երիշներն՝ նուրբ ու բազմաթիւ  
կ'երեան: Գանաւոր աստղերը նուազ  
ջերմ են, և աւելի հին, և իրենց հնու-  
թեան համեմատնուաղ լոյս կ'արձակեն:

Այս գասաւորութիւնն ըրաւ անուա-  
նի աստեղաբաշխն Սէգգի: ուրիշ աս-  
տեղաբաշխ մալ (Lockyer) դիսողու-  
թիւն կ'ընէ թէ այն տարերքն որոնց  
հիւլէները թեթեագոյն են, ջերմագոյն  
ասսեղաց մէջ սփռուած են, և թէ ընդ-  
հակառակն հիւլէական բարձր ծան-  
րութեամբ մետաղները՝ ցրտագոյն աս-  
տեղաց մէջ առաւ են: Եւ այս անդրա-  
դարձութիւնը կը յաւելու . կարելի է  
թէ առաջին տարերքն արգասիկ ըլլան  
բաղալուծութեան մը որ կը կրեն ա-  
նոնք ծայրագոյն բարեխառնութեամիք,  
և ամենքը միանգամացն արգինք ըլլան  
խտացման մը թեթեագոյն հիւլէից  
նախնական անծանօթ նիւթոյ մը, որ  
գուցէ երեր ըսուածն ըլլայ: Այն տուն  
տիեզերաց կազմութեան այս խորհրդա-  
տածութենէն նորէն ընդ առաջ կ'ելլէ  
խնդիրն միութեան նիւթոյ, զոր բնալու-  
ծութիւնն ուրիշ անզամներ ալ յուզեր  
էր, հիւլէից վերբերական կշիւները  
բաղգատելով:

Դնենք հօս ժամանակակից չորս աս-  
տեղաբաշխներուն կենդանագիրները,  
երկուքն իսպալացի, երկուքն անդղիացի,  
որոնք վերջի տարիները լուսապատկե-  
րական քննութեամիք մեծապէս յառա-  
ջացուցին աստեղաբաշխական բնագի-  
տութիւնը. խտացիքն են՝ Սդիարա-  
բելլի (Schiaparelli) և Հ. Սէգգի (P. Sec-  
chi), իսկ անգիրացիքն են՝ Էլէն Միւլէր  
(Allen Miller) և Աւիլէյմ (William Huggins).